



COPYRIGHT

## ՏՕՆԻՆ ԽՄԲԱՆԿԱՐԸ



Մեզի համար, այս օրուան աօնական անուանցանիին մէջ յիշուած սուրբերուն հարազատ պատկերներն անոնք են զոր իրենք իւրաքանչիւրը յօրին իրենց ձեռքովը, ոչ իրեն զծագործիւն կերպարանքի, որ փոխանակն է միշտ և զաղանցուկ՝ ինչպէս փոշին որ կը բաղադրէ մարմինը, այլ իրեն նկարագիրի հոգւոյ, իրենց մատենագրական արագրաւթեանց մէջ տպաւորուած և յաւերժացած: Անձի մը մէկ խօսքը կամ զատումը շատ աւելի ճշգիւ կը ներկայացնէ ներքին մարզը, որ անձնաւորութիւնն իսկ է, քան անոր զըստ-սերեոյթը միայն կազմող գէմքի քանի մը կիծերուն և զոյներուն զատաւորումը: — Թէկ մէր նկատած այս տեսակէտէն ալ բոլիտաւոր չենք շատ, քանի որ տօնուած այդ սուրբերուն մէկէն, զիմաւորէն մանաւանք, ոչինչ պահած է ժամանակը իրեն գրական երկ, և միւս մեծագոյնէն քանի մը էջ միայն, այնու ամենայնին այդ փոքր ու շատովի ալ պիտի փափաքէինք ողէկոչած ըլլալ զիրենք, նոյն ատեն իրենց իսկ ծաղիկներէն փնջուած պաշնիրով զարդարած իներու համար իրենց յիշատակին խօրանը:

### Ս. ՍԱՀԱԿԻ

Իր ամբիծ հոգին է անշուշտ որ կը պապղայ հայոցած Աստուածաշունչի բոլոր էջերուն վրայ, ուր անփկա, իբրև մեծագոյն վարպետ հայերէն լեզուին, իր ոսկին ցանեց ամէն կողմ, հաւատոքի մաքուր հալուցն մէջ կերպընկալ քնքութիւն մը տաէէ վերջ անոր Հնդամատեսանի հայերէնի փձիտ պարզութիւնը, Թագաւորութեանց գիրքերուն կորովի ուժգնութիւնը, Սաղմսով բը-նական գնացքը, Եսայիի զամ բարձրութիւնը, Զօրս Աւետարաններուն և Հոռկ-մայեցաց թղթին, ևայն, ներգաշնակ գեղ-զեցկութիւնը, ամէնքն ալ համապատաս-խան իրենց նիւթին բնոյթին, իրեն նման մեծ կարողութեան մը վրայ միայն մտա-ծեկ պիտի տային: Ինքը չի կրնար կատա-րած ըլլալ անշուշտ թարգմանութեան բո-լոր գործը, բայց իր վերտուովով նայուած-քին պէտք է նեթարկուած ըլլայ ամբողջը: Մինչ կը թուէր իրեն՝ Աստուծոյ՝ խօսքը նոյն իսկ լսել այդ կենդանի հայերէնին մէն մի տողին մէջէն, քանի անզամեր կեցուց ան արդիօք իր փետուր գրիչը գալարուն մա-

գաղաթին վրայ, ու ի՞նչ փղձկումով փոքրէցաւ արդէօք իր սիրտը, երբ հասաւ Աւետարանի սա խօսքին. «Մի՛ երկնշիր, հօտ փոքրիկ, զի հաճեցաւ Հայր ձեր տալ ձեզ զարքայութիւն...»։ Ամէնը, յընդհանուրն, իրն է անշուշտ. բայց տրուած չէ մեզի բացարձակ իրաւունք՝ մատնանշելու այս կամ այն գիրքը կամ հատուածը, իրեն բացորժապէս իր գրչն արդիւնք. ու, այս հանգամանքներուն մէջ, հարկապուած ենք իր այլապէսին ներկայացնել մէայն հատուած մը Հին Կանոնագրքի մէկ գլուխէն, որ իր անուան տակ կը պահուի հօն, և որ, իր արդի հայերէնի վրաւուած ձերն մէջ ալ կը ցոլացնէ հօտասէր Հովհիւ և առաջինի Հայրապետի հօտածու սրտին և հեղինակւոր կամքին կնիքը։

«Նաև տեղերու ծողովդականներէն ամբասանուրիւն ներկայացուեցաւ մեզի հանախից մասին. ծամակարգութեամ եւ աղօրի վերաբերամբ ծոյլ, հոգեւոր առաջնորդուրեան գործոց մէջ անփոյք, եւ մանաւանդ ուսումնատեան են եղեր. կ'ըսեն քե իրենք արդէն անուս, զաւակներնին ալ դրսոց չեն դներ. ու սկիսուրեան պատճառաւ անոնց այդպէս հանախայուրեամ անարժան լինելու իրենց համար գրկանի եւ նեղուրեան պատճառ կ'ըլլայ. հանի ու այդ բանին նետեաներ անմիջիք կը մնան, անեղենակ մնալով սուրբերուն կեանին եւ գործերուն։ Իրենցնէ այս լսածին մենք ալ անձամբ հաստատեցնէն, եւ տրմեցանք շատ, վասնի շատ տեղեր, հանախայուրեան արժանի մէկը չը գտանք. Անոնց այդ սկիսուրեան ծողովուրդը իր խոպանացեց եր բարութիւն. ու մենք, ուրիշած, ուրիշիք ընելիք չենքն այս պատճառին, եւ ուրիշ տեղերու գիտուն եւ լարման անձեռներ եւ իրենց առաջնորդ անձամբ հաստատեցնէն, եւ տրմեցանք շատ, վասնի շատ տեղեր, հանախայուրեան արժանի մէկը չը գտանք պատճառին, եւ ուրիշ տեղերու գիտուն եւ լարման անձեռներ եւ իրենց առաջնորդ անձամբ հաստատեցնէն. Արդ, ինչպէս մենք ատեն պատճարած եմ ձեզի, աշխատեցէ՞ ձեր վրայն վերցնել այդ նախանձենք. զաւակներնիզ դպրոց գրեցեցի, ուրպէսի զիտուն ըլլամ. Դիմէցք քե ինչպէս աշքի կուրուրիւնը մարմնին համար ատելի է, նոյնպէս նոզուութիւնները, մանաւանդ հանախաներունք, ատելի է Աստուծոյ համար, Լսեցէ՞ մարզակին, եւ անձեռնիդ օրինակ քե՞ ձեր ժողովրդականներուն՝ ամենայն

խնմանուրեամբ, անձանձերոյք նոգածու ըլլալով աղօրին եւ պահոց։»

### Ս. ՄԵՍԻՐԱՎ

Իրմէ, որ իբրև հեղինակ կամ հնարիչ հայ գիրերուն ամենէն աւելի պէտք էր կարծիք գրած ըլլար հայերէն, ճակատագրին անապորյն մէկ քմայքովը, ոչինչ հասած է մեզի գրաւոր։ Բայ իր կենսագրին, որ իր սիրելի աշակերտն էր նոյն ատեն, օժառու յաճախագոյնս՝ այսինքն շատ ճառեր գրած էր ան. ինչ որ արդարեւ անհերկեան ստուգութիւնը պիտի ըլլար իրին նման նոգերուականի մը համար, որ նոյն ատեն ականաւոր մտաւորական մըն էր՝ բիւզանդիոյ ուսումնական շրջանակներէն պատուանուն տիտղոսներով գնահատուած, և որուն կեանքն ամբողջ եղած էր մշտաքարոզ գործունէութիւնն Գերման Հայագէտ Ֆէթթէրի այն մերձեցումը, որով անիկա այդ «Ճառոս յաճախագոյնս»ն մէջ «Յաճախապատում»ը կ'ուզէ կարուալ, քիչ մը բունագրօսիկ կը թուի Հոգեկոյս Դուռեան Սրբազնիք. ո՛չ միայն որոգհետեւ նոյն այդ վերաբրումը կուսաւորչի համար ես եղած է մեր գրականութեան մէջ, այլ ուելի՛ որովհետեւ ոսկեզարեան համարուած այդ անունով գիրքին մէջ, ամբողջօվին գարգապեական և բարոյախօսական խորհրդառութիւններով լիցուն, հոգերանական համարն իսկ չկայ հուանդուն, անդուու, անխօնջ և լարուած զործունէութեան մը, որ իբրև եղաւ և իմէ անպատճառ գրաւոր ժառանգութիւնը մը ունեցած ըլլալու փափաքին ծնունդն է հաւանաբար նաեւ այն ենթադրութիւնը, որով ուզուած է որ իր գրչին ծնունդը եղած մեր Շարականին մէջ պաշխառութեան օրհնութիւնները, օլիողքերուն ծովը կ'ալեկոծէ զիս. Բարի նաւապետ, շնորհէ ինձի նաւանանդիստու». . . եայէն, որուն մէջ, նոյնպէս, կը զգացուի անշուշտ պայծառ հոգիի մը սրբութիւնը, բայց ոչ մէկ կայծ իրին նման հրաշունչ գործիչը մը ենանդէնքն Զունինք այժմ իրմէ ոչինչ, կարելի չէ ըսկել անշուշտ թէ ո՞ր երջանիկ օրուան մէջ պիտի յայտնուին փշրանքներ գէթ՝ ծածկուած և Հայութեան համար այնքան նուիրական այդ գանձերէն Բայց բախտաւոր ենք գէթ անով որ

եթէ քրկուած հնք իր տաղանդին իսկական ծնունդը եղող երկերէ, ունինք սակայն զուտ սոկի գրչին հրաշալիք եղեցկութեան ճաշակը Առակաց գրքի ճախարակեալ հայերէնին մէջ: Աստուածայտնչը ամենէն ամբիք մարգարիտը իր մէջ բռնող այդ ուկեկիտուած արուսափ գործը ամբողջապէս արտայայտութիւնն է Մեսրոպի հոռող և ծանրախու մաքին և բարձր հողի մը միւայն զգացնող զուսպ ազնուականութեան: Պղտիկ նմոյլ մը, կամ ճաշակ մը ահա այդ գրքին թարգմանութենէն, բռն իսկ իր գրչէն.

Երանեալ է այր որ եզիս զիմաստութիւն, եւ մահկանացու՝ որ եեն զիմաննար: Զի լաւ է զվանան զայն քաննել՝ բան զգանձն ուսկոյ եւ արծարոյ: Պատուականազոյն է բան զականն պատուականն, եւ ոչ ինչ է չար որ հակառակ կայց նմա: յայնի է ամենեցուն որ մերժին ի նա, եւ ամենայն ինչ որ պատուական է՝ շարժ զնա: Զի երկայն աւուրք եւ ամէ կենաց յամէ իւրմէ, եւ յանեկի իւրմէ փառք եւ մեծուրիւն: Ի բերանոյ նորաբղիս արգարութիւն, զօրեն եւ զորամարտիւն ի լիզունի իւրում կրէ: ճանապարհի նորա հանապարհի բարեաց, եւ ամենայն ռաւելիք նորա խալազութեամբ: Փայտ կենաց է ամենեցուն որ պատսպարին ի նա, եւ որ յենուն ի նա իրեւ ի Տէ՛ ճանաստութեամբ: Աստուած իմաստութեամբ նիմուն արկ երկիր, պատրաստեաց զերկին խորհրդով: Հաննարով իւրով զանգունդս պատեաց, եւ ամսիկ հոսեցին զանգեւ:

Առանց անոր ալ, ներուի մեզ ըսէն, մնք Ս. Մեսրոպի ճշմարիտ նկարագիրը պիտի իրաւունք զգայինք կարդալ տառական և հնագրոշմ (archaïque) ազուորութեան այն նիշերուն, ուժեղ կորովին մէջ զգաստ լրջութեան խորհուրդը պարուրող այն գիծերուն մէջ, որոնք Մեսրոպեան երկաթագիրերն են: անսնք են Մեսրոպի ամենէն հարազատ պատկերը.

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ւ Լ Խ Ծ . . . Ք

## Ա. Ե Վ Ա Ց

Ի՞նչ որ ալ ըսէ քննադատութիւնը իր անձին, իր գամանակին ու իր գործին պատ-

մագրական որժէքներուն յասին, մեր գըրականութեան ամենէն առինքնող զէմքերէն մին է ան: Ինչ որ է իշխականը յայն գրականութեան ու Շահնասին պարսկականին համար, պահելով հաղերը համեմատութիւնը՝ «Պատմութիւն Վարդանայ և Պատրագմին Հայոցը նոյն է մեր գըրականութեան համար: Գործին վրայ այս անկիւնին նայուելիքն ետքը, ե՞րբ կամ որո՞ւ կողմէն գրուած մինելու հարցը այլ ևս անշուշտ չի մնար կարեսորութեան ա՛յն աստիճանին վրայ՝ ուր ընդհանրապէս կը նկատուէ ան սկիզբէն ի վեր: Դիւցազներգական նկարագիր ունեցող գրուածքներուն համար, որոնք հին վէպն (εροές) են իսկապէս, կարեսորութիւն կաղման կէտը այն է թէ ի՞նչ չափով մատենազիրը կարողացած է անոր մէջ ապրեցնել ժողովուրդին խանգամառութեան մէջ երբեմն առասպելօրէն մարմին հազած գաղափարութիւնը և միծ զգացումները: Այս տեսնէւէն զիտուած ատեն, գրքին մատենազիրը (Եղիչէ) հզօր միք մը և խորազզած արուեստագէտ մըն է անտարկիոյս: պայծառատես իմացականութիւն մը, որ ոչ միայն քաջ կը ճանանայ իր երազնին խոյանքին մէջէն տեսիլք տեսիլք ցատկող ժողովուրդը, որոն համար միայն կը զէք, և գարը՝ որուն համեմատ զիտէ կերպածնել իր վեպասանութեան ընթացքը, այլ նաև զիտէ զաւերագրական ապացուցութենքով, այսինքն ձատերու և Թուղրերու ընդելուզումով նոյն ատեն պատմագրական տարազի մը ներքիւ ալ ցուցնել գործը: Ճշմարիտ արուեստագէտ մը, այսինքն բանաստեղծ մըն է ան և հոգեռարական մը միւնայն ատեն, ու իր այդ կրկնակ հանգամանքները, աւելի շէտուած ձեռով մը աշքի կը զարնեն նիրմօրէն կրօնաշւնչ և գերազանցապէս հայրենամբական այն դրուգական մերուն մէջ, որոնցմով զիտէ խօսեցնել անձերը և շարժում ու կենաց գնել իրազարձութեանց յաղողգութեանը մէջ: Այսքան բարձր յատկութիւնները մէջ, անտեսուելու չափ կը պարթիկնան ետսարանագրական և պատմագրական քանի մը թերութիւնները և հակասութիւնները զոր ունի արդարեւ: Հայութիւնասէր հոգեռարական, որուն վրայ իրարու հետ կը միանան հաւատքի և ազգութեան գաղափարները: ահա' իր տիպարը.

այս կը տեսնուի իր գործին մէն մի էջին  
վրայ, որոնցմէ ահա մէկը.

«Ալ ամուռենեւ տեր ծառայէն աւելի  
փառաւոր չեր երեւեր, ո՞չ ալ ազնուալիսնը  
խեղճ զեղչուկեն աւելի փափուկ, ու ոչ  
մեկը բազուրեան մասին ուրեք մը աւելի  
նուալ, Միեւնոյն յօժաւ սիրը ունեին բո-  
լոր արեւեն ու կիները, ծերեւն ու տպա-  
ները, եւ բոլոր անոնք որ Քրիստով միա-  
բանած էին բրարուն նես: Առովնենեւ ասկելին  
ալ, այսեր եւ կիներ, մեկ զինուորուրեամբ  
զինուորուած, Քրիստով պատուիրած հա-  
ւասէին նոյն գրաները հազար էին, եւ եր-  
մարտուրեան նոյն զօսիվ ամրապնդած բ-  
րենց մէջք: Ասկին յարգ ինկած եր, ոչ ոք  
ինեն համար դրամ կ'ուգր ունենայ. Ամծա-  
րանիք առքի զարդ գործածուած զինուորու-  
պատիւ ինկած էին նոյն սացուածքները զի-  
նուու սացողներուն աշխին ոչինչ կը նկա-  
սիքն: անոնք իրենց անձեր մեռած դիմակներ  
կը համարէին, ու ամենիք իրենց իրենց հա-  
մար գերեզմաններ կը փորէին: իրենց ինսենքը՝  
ման, ու իրենց մահը անձակածէի կեան  
կը սեպիին: — Ստկ ոս' խօսք կը յունէ.  
Քաջուրեամբ մեռնինք. անոնք եւ նոյնի մի-  
ամբ ժառանգենք, որպէսի մեր մեջ ինեղան-  
նի մայ Քրիստո, որուն համար գիւրին և  
նոյնին հանելով վերանորոգել զմեզ եւ մենէ  
առաջ մեռնողները, եւ իւրախանչիւրին հա-  
սուցանել իր զործեռւն համեմատ: Այսպէս  
ու գեռ ասկէց աւելին ալ խօսելով, ու ին-  
զինուունին եւ զիրար միիրաւելով հանդերձ,  
զինուորուները պատրաստեցին իրենց զենքերը,  
եւ աղօրականները իրենց աղօրքը կը շա-  
րունակին անդադրում, ու պահեցողները  
իրենց պահեցողաբիւրք: Պատօնիկից ձայնը  
զիւետ ցերեկ չեր կտրուեր սալդունն: աս-  
տուածային կտակառաներուն ընթեցուած-  
ները երեք չեին զարդեր, ու անոնց մեկ-  
նինուու շառունակ կը կատարէին երկնային  
վարդապահուրեամբ միիրաւելու իրենց զո-  
րք: . . . Աներկիմք յորով կ'ուրաքանար  
ամբողջ եւիիրն առ հասարակ: . . . Ամենիք  
իւրարուն նոր եւ զարմանալի տեսիլներ կը  
պատմէին: Աստղերն ալ երկիմք մէջ անոնց  
կ'երեւեկին շառ աւելի լուսալիր պայծառու-  
րեամբ, զոր առաջ չին ունեցած: Ու եր-  
կիմք բոլոր տղաքր պատերազմիկ մարդոց խի-  
զախ ընթացքը կը զուցնին:

## Ս. ԴԱԿԻԹ ԱՆՑԱՂՓ

Քրիստոնէական կամ քրիստոնէացած  
փիլիսոփայութեան ներկայացուցիչն է ան-  
մեր մէջ, և իր այն՝ նշանաւոր զարձած  
մեր գրականութեան մէջ, ուր, սկիզբաները  
մտնաւանդ, այդ սեռը ոչ ոք մշտկած կը  
նկատուէր: Զ. գարուն՝ Աղեքանդրիս  
ապրող նոյնանուն յօյն փիլիսոփա՞ն էր  
ան արդեօք, որ իր գործերուն հայերէն  
թարգմանուելէն գերջ ինքն ալ հայ նը-  
կատուեցաւ այդպէս շփոթումով մը, թէ  
է. գարուն ապրող Դաւիթ Հարքացին,  
որ փիլիսոփայութեան հետեած միտք մըն  
էր և իր այդպիսի ոք պատուաւած էր իր  
ժամանակակիցներէն: Կարիլի չէ եղած  
գերջնական բացարշուութեամբ ճշգել այդ  
կէտը. բայց ինչ որ անվիճէի կրնայ հա-  
մարուիլ, աս' է թէ Ե. զարուն զոյութիւն  
ունէր Դաւիթ անուն հայ մատենազիր մը,  
թարգմանչաց երկրորդ խումբէն թերես,  
որմէ Դաւիթ կաթողիկոս խնդրած էր ներ-  
րողական ճառ մը զրել ի գովեստ խաչին:  
Այդ ճառը, որ իրեն յացաւում և իրեն  
արտայայտութիւն, իր արժէքն ունի ար-  
դարք, իրեն այլարանական ոգուզ և կը-  
ուածորէն մտածուած ներբոզագրութիւն,  
իր աղգեցուութիւնն ունեցած է մեր մա-  
տենագրութեան մէջ յետագայից վրայ:  
Արդ, որովհետ ի հնուած հուածորութիւնն  
ալ, երբեմն, քերականութեան հետ իմաս-  
տասիրական ուսմանց կարգէն կը համար-  
ուէր, կրնայ ըլլալ որ այդ ճամրով, Զ.  
Կամ է. զարու մէկ կամ միւս Դաւիթին  
գործերը, յետ ժամանակաց, գրչազիրներն  
ընդորինակոչներուն ենթազրութեամբ թե-  
րևս՝ ինչպէս կը խորհի հոգելոյս սրբա-  
զանը, ընծայուած լինին սուկեցարեան  
Դաւիթի: Ինչ որ ալ լինի սակայն, Դաւիթի  
կրնական մեծ արժանիքին փաստը պէտք  
է եղած լինի միշտ խաչին ներբողը. սրբ-  
արացուցէ՛ք...»ը, որուն վրայ կրնայ թե-  
րևս զաղափար մը տալ հետեած հատ-  
ուածը.

«Բարձրացուցէ՛ք մեր Տեր Աստուածը,  
կը ձայնէ մարգարէն. Երկրպացէ՛ք անոր  
ուուր ոսերուն պատուանդանին. ես ալ  
նոյնը կը ձայնեմ. եւ հոգում հախազե-  
ցուրեան համեմատ կը մասուցաննեմ եւ կը  
իւրաշատէմ այս խօսերը: Վասնգի, եքէ  
Ա.Ր.Ա.Ր. @

հօմարիս օրինակը, այսինքն Սիոն լեռ — անոր վեայ իրականացած մեռններւ լեռոյ ունենալիք տեսականութիւնը առաջուրեն նոյն խիլ տեսնելով — Ասուածոյ ոտերու պատուանդանի կը նմանցներ այն սուրբ եւ պատուական մարդը, եւ հոն երկրպագութեան հրաշիւրով իշայշկազն ծողվուրդը՝ զեստուած նոյն ինքն բարձրացաւցած կը համարուէր, պապ ուրեմն ևս ամաժանան ալ դատապարտութեան պիտի չենրարուիլս, երե անոր ցոյց ուուած սուրբութեան հետեւիմ ինմակ այս խօսերով։ — Վասնի իմակ մեր առջեւ դրուած այս սուրբ իրը, ոչ թէ օրինակ է, այլ օրինակին հօմարութիւնը, ոչ թէ խորերդահեանուեն միայն պատուանդան, այլ նաև տանար, սեղան, արռու, եւ սուրպափես պատուանդան Ասուածոյ ոտերուն. միեւնոյ ատեն նաև իմանալի լեռ՝ սուրբ դիտանոց. ոռովնետեւ ասիկա (խաչը) մեզի համար առնիք կ'ըլլայ մանե կեանիկ փոխադրութեան, բայց ոչ ցաւալից եւ երկրախին՝ այլ անվիխնան, անպատճ եւ անմատոյց կեանի . . . Արդ, մեզի այսան եւ այսպիսի բարութիւններ առողջին՝ ի՞նչպիսի զոհութիւն պէտք է համարացնեն մենք, բայց որշափ որ կրնակն՝ ընենք, զովասանական երգով միւս երկրպագանելով։

Օրինեալ ես գում, փայտ կենաց, իմանալի տապան, որ աշխարհի այս հեղձական ծովին եռ օժանդակութեան դիմալ հոգբեւը դժական ալիքներէն վեր դեսի երկին կը բարձրացնեն թերեւ բարիկով . . .

Օրինեալ ես, սուրբ փայտ, որըլինետեւ բուծվադ նմանեցան երկնախին այն ողիոյզզը, երկնախիններուն եւ երկրայիններուն բաւու ուրախութիւն առթելով.

Օրինեալ ես, սուրբ փայտ, իմանալի բարեկ, որովհետեւ ու վարդ գրուեցաւ մեր պատութեան եւ որդեգրութեան անցնչելի կամակը, ոչ թէ գրազիձ մելանով այլ Ասուածոյ որդիին արիւնովը նոյն խիլ։

## Ս. ՄՈՎԱԿԻՍ ՔԵՐԹՈՂ

Մեր մատենագրութեան սփինքուը, ոռոււն կնքուստ նայուածքը գեռ չկրցան կարգալ քննադատներու երկու գարէ ի զեր իրեն ուղղուած սեհուուն աշքերը։ Բովանդակ հարցը, որ իր չուրջը կը յուզուի՝ այս է թէ Փարագեցին յիշած Մովէս

փիլիսոփոսը, որ եւ գարուն կ'ապրէր եւ մին էր Սահակ-Մեսրոպեան զպրոցի առաջին աշակերտաներէն, նոյն ինքն Հայոց պատուրեան, Աշխարհագրութիւնն և Պիտոյից դրիմ հեղինակն է, թէ այս զործերը կը պատկանին Սիւնեաց զպրոցէն և Է. դարուն ու նոյն խոկ գեռ աւելի զերջը ապրող Մովէս Քերթողի մը։ Թերոք չէմ փաստարկութիւնները երկար ատեն անսարանը կը պարզէին պարանաձգութեան մասի մը, ուր ատեն մը մերթ մէկ և մերթ միւս կողմէ կը հակի ուժին կշուը։ Խօսուվանի պարտինք սակայն թէ իրր քառորդ զարէ ի զեր, ուր զերէին մահաւանգ, սկսած է նժարը հակիլ աւելի այն տեսութեան կողմը, որ կը պաշտպանէ պատմահայր Խորենացիին։ Ե. գարու Մովէս փիլիսոփոսէն տարրեր անձ մը լինելուն վարածը։ Այսու ամենայնին միշտ որոշ կը մնայ սա կէտը թէ Ե. գարու Մովէսը զիտուն և լայնախոն միտք մը պէտք է եղած ըլլայ։ զայս կը հաստատեն ոչ միայն տիտղոսը՝ որով կը ճանչնայ զինքը Փարագեցի, ոչ միայն նոյն ինքն Զաղարի գատապարտած անիմաստ և ծայրայել այն հակառակութիւնը, զոր իր ժամանակակիցները ունեցած էին անդ դէմ, իր նշանարներն իսկ հանելով իր յետին հանգստէն և գետը նետելով զանոնք, այլ նաև այն զիտումը զոր պատմագիր Մովէսը ունեցած է անոր համբաւին տակ ապաստան ֆնաւելով, այսինքն անոր անունին տակ հովանաւորել ուղերդիվ իր պատմութիւնը, խորհելով այդպէս աւելի հեղինակառը գարձնել զայն։ Այս վերջին պարագայէն նոյն խոկ քաջալերուած՝ կարելի չէր մատծել սակայն թէ արդեօք Ե. գարու Մովէսը ստուգիւ պէտք չէ ունեցած ըլլայ պատմական գործ մը՝ որպէսզի Լ. գարու իր անուանակիցը կարենար համարձակութիւն զգալ այդպիսի ինքնաքօղարկումի գրայ մտածելու։ Խնդիրը լուծելու ամենէն բանաւոր կերպը այս պիտի ըլլար արդարեւ. ու այն ատեն կարելի պիտի ըլլար բաւականանալ մեր այժմ ունեցած հորենացոյ պատմութեան մէջ նըսկառուած ժամանակագրական և պատմագրական տարօրինակութիւնները մենքներէ իրեւ յետամուտ ընդմիջարկութիւններ. բայց ատոր զգրախտարար թոյլատու չէ Փարագեցին կեցուածքը, քանի որ այս

պատմիչը, ամենէն վստահելիներէն եւ ստուգապատռութերէն մին մեր մէջ, չգիտեր եւ դարս Մայսէսին պատմութիւն մը զբած լինելը, և իրմէ առաջ եղած հայ պատմագիրներու փոքրիկ ցանկին մէջ չկանոնացնելը անոր անունը: — Բայց ինչ որ ալ լինի քննազառութեան ըստածը, որ վերջնական եւ կատարեալ յաղթանակը տորած չի կրնար նկատուիլ, քանի որ ընդդիմադիր կօգմին մէջ եղած են և դեկան արժէքաւոր բանասէրներ, սա ստոյդ է թէ եկեղեցին, իր այս տօնական կարգադրութեան մէջ, ի նկատի ունեցած է Հայոց պատմութեան, Պիտիլց ցիրտին, Աշխարհագրութեան եկվինակը, որոն կը փերագրէ մատենազրպական աւանդութիւնը՝ նաև Հնիդիմիսկաց պատմութիւն մը, Յանդաս խորհրդ Վարդալատին, հոգեշունչ գրուած քննութեալ այյն, ու զայն նկատած է միշտ իբրև եւ դարս պատկանող անձ մը: Արդ, ի՞նչ որ ալ մնի քննազառութեան վերջնական գճիրը անձին, ժամանակին եւ այլ հանգամանքներուն մասին, մեզ այնպէս կը թուի թէ անիկա պիտի չկրնայ ստուերած բերել եկեղեցւոյ լմբունումին կամ կեցուածքին: Սուրբերուն ուղղուած երկիւզած մեծարանքին մէջ պէտք է զիտել ոչ միայն իրենց անձը, այլ նաև ուժանաւանդ այն ոգին որ անոնց նկարագիրը կը բերեղացնէ: Խորենացի, նայել եթէ ուզենք միմիայն պատմագրութեան, մարմնացումն է կրօնաշունչ հայրենասիրութեան, ոպի՛ որ այս ազգին իտէալին ամենէն փարելի զիծն է արդարեւ: Ու այդ անսօսկէտով, անսովոր է ստուգիւ այն մատեանը՝ որ Խորենացոյ Հայոց պատմութիւնն է: Հմտութեան՝ հետազոտութեան՝ փաւերագրութեան (documentation) արդարեալ աշխատաւած երկ մը, ուր հայ մը առաջին անգամ կը ժողովէ և կը դասաւորէ ոչ միայն ներկային այլ նաև անցելին բոլոր այն յիշատակները, որոնց մէջ հայութեան փառուց ի վեր ազգ մը եղած լինելուն փաստը ու նոյն ատեն անոր պապագյին յոյսը կը լուսաւորուի: յիշատակներ որոնց մէջ կ'երեկի այդ ազգը, Հային աստուածպաշտութեան օրերէն մինչև Վարդանանց նահատակութեան նախօրեակը, իր անկախութեան համար մահու չափ դիւցազնօրէն կուռող ժողովուրդ մը, որ իր ներկայա-

ուուցիչը ունի նոյն իսկ Տրովդայի պատերազմին մէջ, նահատակ՝ տիեզերական գատի մը գաղափարին. ու յիշատակարան՝ սրուն մէջ համեմատութեան կը զրուին Հայոց նահապետներու և Թագաւորներու ցանկերը երբայիցւոց, Քաղ-էացաց, Ասորիստանցւոց և Մարաց նոյն կարգի ցանկերուն հետ, և որուն մէջ, փերջապէս, մինչեւ այն տաեն ժողովրդական երգերու և առասպելաբանութեանց մէջ միայն ապրող հայկական կայսրութեան մը՝ Արտաշէսեան հարտութեան յուշապատճերը առաջին նագամ ի լոյս կը հանուի, պատմագրական շրջանակի մը մէջ ճշգրտուած. — Ո՞ր հայ պիտի թոյլ տարի իրեն՝ անտարբեր և նազգած մնալ այսպիսի հոյակապ գործ մը մասածող մը անոնինին կամ իշխատակին առջև. Բայց անցնինք. գուցէ խորհուզներ ըլլան թէ ի՞նչ պիտի լինի ի վերջոյ եկեղեցւոց զիրքը Խորենացոյ սրբութեան վերաբերմամբ, երբ օր մը քննագատութիւնը գնապէս հաստատէ անոր մատենագրական կեղծարարութիւնը. . . . Հաս մեկ ոչինչ կայ շփոթեցուցիչ, այս հարցումին մէջ, անոնց համար որ զիտեն թէ ի հնումն, շատ ազգերու մէջ, ի՞նչ էր գրական կեղծարարութիւնը. բարոյական նպատակներու ուղղուած տեսակ մը ճարտասանական ձեւ միայն, որուն մասին ինք Խորենացի կը խօսի արդէն Պիտոյից զիրքին մէջ, որ հոետորութեան վիրքն է՝ հին ըմբռնումով: Եւ յետոյ եկեղեցւոց համար ի՞նչ նշանակութիւն ունի աղքային համ կրօնական գգացման առջև մեծ անձնաւորութեան մը կամ սուրբի մը, տուեալ պայմաններու մէջ, փոխանակ այսինչ գարուն՝ այն ինչ գարուն մէջ եղած լինելը: Ու նոյն իսկ, այս վերջին պարագային, այսինքն եթէ հաստատուի թէ Հայոց պատմութեան եղինակը Ը. զարուն մէջ է գրած իր այդ գործը, չե՞նք կրնար աւելի գոհ լինել՝ խորհելով որ Ս. Սահակի և Ս. Մարտիրոսի սկզբունքը, կրօնաշունչ հայրենասիրութեան գաղափարը իր թափը չէ կորսնցուցած երկար գարեր ետքն ալ:

#### **Ein weiterer Begriff**

մեր Արտաքսէսը ձերքակալից Կրեսոսը. ու ասիկիա անոնք կը պատմեն մանրամասնութեամբ. ևս շատ հաւատազոյ արժանի կը գտնեմ այդ եղիւրութիւնը. — Պայմանական այսպէս կ'ըսէ. Պարբե Արտաքսէսը Մակեդոնացի Աղջկանանդրէն աւելի վեճ կ'երեւի ինձի. Վասնզի, իւ երկրին մէջ կցածած, տրեց Թէքէի եւ Բաբելոնի վրայ. ու, առանց Ալիս զետք անցնելու, սատակեց լիւրական զօրքը եւ բռնց Կրեսոսը, ու Ասիա համանին առաջ՝ իւ համբաւը լուսեցաւ Աստիկի զրդեակին մէջ. Աւաշղ սական իւ բախտին. Միայն քէ իւ զահուն վրայ մեռնելու եւ եւ ոչ քէ պարտութեան մը մէջ. — Խնազորա եւս կ'ըսէ. Սղեխանդրի եւ Դաւեհի պատերազմները աննշան են բաղդամամբ Արտաքսէկիներուն, վասնի մինչ աննոնց զնացին եած փոքրին կը մրցնեմ տիւը, Արտաքսէս արեւը ծածկեց իւ արձակած նետերուն բազմութեամբ, եւ առուեսական զիեւե մը յառաջ բերաւ. Թայ չուուա որ իւզիքացիներէն մէկը փախչի եւ իւնենց պարտութեան լուրը տանի. ու աննց Կրեսոս բազմուրը երկարէ տապակի մը մէջ դրաւ. Արտաքսէսի պատնտառ նեղեղները շսուարացուցին զետք, որովհետեւ անոր չուուերը զօրք խմելով հիշուուց. Անկարելի եւ անոր զօրքերուն բազմութեան թիւը զինալ, այնպէս որ աւելի չափ դիմել պէտք կ'ըլլաց բան քէ բաւականի. Ինձը ատոր համար չէր պարձենաւ սակայն. այլ կույր. Աւաշղ փառացս անցաւորից բաժոռվ. — Կամատոս ալ այսպէս կը գրէ. Լիւզիացիները իւնեն հպատակութեանը մէջ խարուեցան, երբ Պիլթեան հարցուկըր պատախաննեց Կրեսոսի. «Կրեսոս Ալիս զետք անցնելով իշխանութիւն սիրի բանդէ»: Անիկա օտարուն համար կը հասկանաւ այս խօսքը, մինչդեռ իւ իշխանութիւնը բանցայց. Վասն զի Պարբե Արտաքսէս զանիկան բաննելով երկարէ տապակի մը մէջ դրաւ. Ան տանն, Կրեսոս, յիշելով Արենացի Սողոնի խօսքը, իւ լեզուովը բաւա, «Սողոն, Սողոն, իրաւունք ունեկիր գուն բախու քէ մարդ պէտք չէ երջանիկ սեպէկ մինչեւ իւ վերջին օրը»: Եթ մօքը եղողները լինով այս խօսեւը, Տեղիկուրիւն տարին Արտաքսէսի քէ Կրեսոս նոր Աստուած մը օգնութեան կը կանչէր իւնեն. Արտաքսէս, գրալով, համայց որ իւ հով բերէն զայն. հարցուց եւ երբ հասկաց քէ ինչ աղաղակած եր, համայց որ զարդեցնեն

տանշաբեները : — Փեզոն կը գե՛ք . Պարեւ  
Աստօսէս բոլոր բազաւութեռուն մէջ ամե-  
ննին հօգոր եղած է . անիկա ոչ միայն իւր-  
դիացիները փանց եւ Կրէսոսը ոյքայի զար-  
կաւ , այլ նաև Նելլեսպոնոսի եւ Թրակիոյ  
մէջ փոխեց տարեւուն բնուրիքն . ցանա-  
քին վար ծովանց կ'երաւ , ու ճագու-  
թաց կը հետեւակիք : Խեսապիներուն բա-  
զանաց . իր համբաւը ապէցուց ամբողջ  
ժուկասունը : Կարծանեց Լակիենմանացինե-  
րը , փախցուց Փոկեացիները , Լոկրացիները  
անձնառու եղան , Քրոնացիները մաս կազ-  
մեցին իր ժողովաւունեռուն : Ամբոյն նվա-  
զան սոսկուտն հարկ կը վճարե անոր :  
Քիչ վեցշր ասկայս իր բռուառուրինը տաս  
աւելի եղաւ բան բոլոր միւսներունք . Կիւ-  
րոս այնքան դժբախտ չեղաւ Մասկօրինուուն  
հետ պատերազման ատենքն . ոչ ալ Դաւարի ըլ-  
լիքրացիներուն ու Կամբիս երովացինե-  
րուն հետ իրենց կո.րիւնեռուն մէջ . նոյնպէս  
Փարեւէս՝ երբ եղաղաւ երազով իր զօքե-  
րովը , անեն բորուց իր գանձերն ու վախ-  
ները , եւ մինակը ողջ փախաւ մազապուր  
ազատելվ : Խսի ինքն , որ այնքան մեծամեծ  
յաղանակներով պանծացած էր , իրեններին  
խոյսազուեցաւ :

ևս այս բոլոր պահմութիւնները հաւասար արժանի կը նկատեմ, իսկ Կեսոսը, որ Կիւրոսի կամ նեկանաբանայի օրով պարագ է կ'ըսուի, երեւակայական անձնառութիւն մը կը համարիմ, եւ կամ կընայ ըլլալ, որ նոյն անունով քաֆմարի բագաւուներ եղած ըլլան, ինչպիս եւս պատահած եմ:

## Ա. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Հայ հոգուոյն ամենէն մաքսոր փառ-  
քիրէն մին. սուրբ մը և հանճար մը միան-  
գաման։ Իրբե աստուածախօս մատե-  
նագիր, քիչեր աւնեցած ենք իրեն նմա-  
նող. իսկ իրբե միստիքական գրականու-  
թեան ներկայացուցիչ՝ անզպական կը  
մայ մեր մէջ, ու մեծագոյններէն մին է  
անոնցմէ՛ որոնք այդ սեղը մշակած են, և  
իրը այդպիսիներ ծանթ են ընդհանուր  
քրիստոնէուկան մատունագրութեան մէջ։  
Հակառակ իր խրթին լիզուին, որ յանձնի  
կ'անտեսէ քրեականական կանոններն ու  
շարագրական գայիշութիւնները, մը ա-  
մենէն ժողովրդական հեղինակն եղած է

միշտ, որպոլենք գաղտնիքն ունի՞ ոչ մի-  
այն խօսելու ընդ Աստուծոյ», այլ նաև  
հմայիլու մարդկային սիրտը՝ աննենգ, բա-  
րի և ճշմարտապէս օժան հոգիի մը հա-  
ղորդականութեամբը։ Իր ամենէն նիրանձ-  
նական առաքինութիւններուն մէջ, որոնք  
իր կենդանութեանն խոկ առարկայ զար-  
ծուցին զինքը իր ժամանակակիցներուն  
անհուն գորովանքին, զինքը յատկանչող  
իսկապէս բրտագրաւ զիծն է ճիշը մեղքին  
գդացումէն գալարուուր խղճմատանքի մը,  
որ սական չէ կարսնցուցած փրկութեան  
յայսք։ Ու այդ ապադակը, որ շախմախուած  
հոգիի մը գայիկեն չէ բնաւ, այլ իր ան-  
կումներէն փրկանանի ու զողի մը պա-  
տասանքը մանաւանզ որքան յուզիչ նոյն-  
քան և պատագրաւ է մանաւանզ, շնորհի  
հարուստ երեսակայութեան մը պատկերա-  
լից բանաստեղծականութեան, որ իր տա-  
զանդին ամենէն զօրաւոր կողմն է Բա-  
նաստեղծ մըն է արգարեւ ինքը, այս բա-  
ռին ամենէն լեցունկ իմաստավը։ Ասիկա  
յայտ կուզայ լիովին ոչ միայն իր ներ-  
բռներուն մէջ և տաղերուն մանաւանդ՝  
որոնց մէջ աւետարանական գոլտրիկ մը-  
տածումներ հոգուերգական քաղցրութեան  
շունչով մը կը գաշնաւորուին կարծես, այլ  
ամենէն աւելի իր ազօթամատանին կամ  
ողբերգութեան մէջ, որ, Աստուածաշունչի  
հմտութեան անսպառ շտեմարան, նոյն ա-  
տեն աստուածաբանական բարձրագոյն ի-  
մացումներով և կրօնաբարոյական խոկում-  
ներով կրաչակերտուած մատեան մըն է,  
մէն մը չին վրայ պարբերով տեսարանը  
փոխարկու ծովի մը կոծկոծուած ալիքնե-  
րուն, որոնց վրայ կամ լուսնկան զիշերին  
մէջէն կը լեցնէ իր լոյսը, կամ այզը ար-  
շալոյին կարմութիւններուն մէջէն կը  
ժպափ ճաճանչագեղ։ Գիրքը կազմուի ին-  
նըսուն և հինգ գլուխներէն, որոնք 366  
հատուածներու կը սատրաբաժնուն, տա-  
րիի օրերուն թիւին հետ նորկրողաւոր յա-  
րակացութեամբ մը կարծես, ահա՛ մէկո

«Ծովին է ամենն աւելի նման իմ կեան-  
իքս ծփանցներուն. անըրի կորակներու յար-  
ձակումներէն հոգիս կը տատանի այս աւ-  
խարհին վրայ, մարմինիս ըինուածքին մէզ,  
ինչպէս նաւակի մը մէզ: Այս նմանութիւնը  
զու նսայի մարգարեկ պարսիկ հրոսակներուն

ձեռքով նրանսադիմի եւ նամարից յանկար-  
ծագիպ կործանումը նկարագրելու համար  
գործածեց, սխալ պիտի չըլլար կրկնել իմ հո-  
գիիս խորակումը բացատրելու համար։ Վա-  
սրբնի միջնեռ ես անկախած վատակու-  
թեամբ անհոգ կը չուեի, նաւահանգիստին  
անհամա հեռաւորութեանը պահանառաւ՝ հա-  
զի մետես անցնելով արկածի պատահակա-  
նուրին մը, եւ կարծելով թէ ալ հասած  
եմ, եւ անա՛ ամառուան մէջ ձևուն եւ որ  
քայլերու հովերով հասաւ, եւ երրադարձ ա-  
լիմեներու ընդհարումով ամբոխց հանդար-  
տուրիմիք։ Ու նար վայրենի ալիբներու բաղ-  
խումնի խորակուեցաւ. բիակներու կազ-  
մը խայտուեցաւ. բարձր կայմք իր կայ-  
մենին լիուեցաւ. առաջասին բռչարանը ան-  
կարկածի ծուկներով պատեցաւ. տեսին  
աղուրուրիմեն անցքացաւ. խաելու ծառա-  
յի առասանները խզուեցան. զիսի դիտա-  
րանը վար ճռեցաւ. ապաւանդակին պարա-  
նը կըրուեցաւ. խարխոմին ամրուրիմը հա-  
կուեցաւ. զօյ մը ստուար լրւենք բաժնե-  
ւեցան. հետքը ուղղաղ սամիները զալարուե-  
ցան. ընկլիմեցաւ նաւին յատակը, որ հիմն  
ու հասարանն է ամբողջ օքնուածքին. դե-  
կին կազմածքը խսկոյն սուզուեցաւ. չուելու  
դարմարուրիմեները պակսեցան. ողնափայ-  
տին պատապարանը անմիջապէս կոտրեցաւ.  
զիսր յօրինող կապարանները յօշու-  
տուեցան. նաւազողը անզո՞նձածի դարձաւ.  
նաւուն խելքին եղբարբունքը խախտելով  
բռաւ. բազմոցներուն նստառնները ինկան  
զնացին. վանդակապատին վայելչուրիմը  
հանդուեցաւ. զահաւորակ հանգստարանը  
տակն ու վրայ եղաւ. տախտակներուն շար-  
ուածքները իրենց կցողուրինեն անցառու-  
ցան. պնդող բեւեռները հառուեցան. ու այս  
ամենուն հետեւաներ՝ ողբերու այս յիշա-  
տակարանը եղաւ ինձի համար։ Նաւուղիղը  
նաւուն դիմացը գեկերելով կ'ողբայ. ձեռքը  
մնօսին դրած՝ արցունքի գետեր կ'իջցնեն։  
Մնացած սակաւարիւ բեկորները, փորո-  
կուած ծովուն ծփանեներուն ծայրերուն վր-

A B A B C

րայ, որ մարդկուրեան օրինակին եր. լացաւ նոյնպէս ապահանուած Երուսաղէմին եւ մոլեգնած Յուլյային վրայ, որոնց Երկուոն ալ թէեւ Կորառւեցան այս փեացան նաւին պէս, իսկ անոնցմէ մին տեղունիշին յատակը հասնելին վերը, լոյսին առասանը ծեռոն ունենալով, դէպի անբոյք խաղաղութիւնը ելաւ նորեն»:

## Ս. ՆԵՐՄԸՆ ՇՆՈՐՀԱՎԱԼԻ

Երկրորդ Պահաւունեաց քահանայապետական տունի ամենէն սիրելի և նոյն ատեն պատկառելի դէմքը. հայր ժողովրդեան, հայրապետ Եկեղեցւոյ, վարդապետ կրօնի, մեկնիչ, բանաստեղծ, քնար Աւետարանի, սէր՝ ալքիւր անսպառ քաջցրութեան: Ժամանակին մէջ, որ իր բարենքն եղաւ, Բագրատունեաց լիջումի և Խուրինեանց ծագումի միջանկեալ ըշջանը կազմող այն օրերուն, երբ ազգն համօրէն՝ քաղաքական կորուսներէ իրեն պատճառաւած իր ուուզին և իր շուրջնուրուրը լիցնող վատանգներու տուած պակուցումին մէջ՝ զարձեալ նոր թիսումներով կը հեար, իր բարի, խաղաղ, իմաստուն և հմայիչ անձը երկրաւոր նախախնամութիւն մը եղաւ իր հօտին համար: Դեռ երիտասարդ եպիսկոպոս, երկար ատեն աջ բազուկը իր կաթողիկոս եղբօրը՝ Դրիգոր Երկրորդ Վկայասէրի, և յետոյ ամենարժան ձեռնատուն ու յաջորդը անոր, ինքն էր որ իր իսկապէս չնորհափայլ տաղանգովն ու լիջահայեցութեամբն հոգուեց ու վարեց մեր Սուրբ Եկեղեցին, ոչ միայն քաղաքական երկիւներէ ահուզողուած՝ այլ նաև դաւանական ծուզակներէ շուրարած այդ զժուարին ժամանակին մէջ, իր Ընդհանրական վրային վարժամանակին վարժամանակին մէջ նկատել խուսափեած ապատաւութեան, աիպար նախօրինակը պիտի մայ Եկեղեցւոյ Հովիւներուն՝ իրենց Հօտին հեամ մշակել պարտաւորուած յարաբերութեանց. իր Մատթէի Մեհնութիւնը, զոր չէր կրցած աւարտել խուսն զպադումներու պատճառաւ, իր ձոյլ արծաթ հայերէնին վրայ կիտուածուած սսկերեաննեան ներշնչամելք են ամբողջ. իր չափաւ գրուածքները (Յիսուս Որդի, Բան Հաւատոյ, Ներորդ Խաչի, որ յարասական ընդլայնումն է Անյաղթի նոյն ներբազին, Յաղագ երկիցից, այրուենական

տնագրութեամբ Տաղերն ու Խոտաները, Յորդուախները, Սրբոց Տաղերը, պատմագրաւակն Վիպասանուրիւններ, Ալք Եղիսայի, Գևանձեր, Առակներ, Երգիր, որոնք ժամագրիքին գանձերն են, մանաւանդ Այսօտ Անձնութեամբ Տարածապով և շորականներ, Նոմակները, և այլն ամէնքն ալ արտայայտութիւնն են իր զգացումներուն և խորհուրդներուն մէջ համաշշուռած հոգիի մը, որ համակ հեզութիւն է իր բարքին մէջ՝ լրջութիւն՝ իր պաշտօնին ըմբռումին մէջ, արթոնութիւն և կորով՝ զործունէութեան մէջ, խաղաղութիւն յամհնայնի, և կատարեալ սըրբութիւն՝ իր ներքին կեանքին աստուածատեսներուն մէջ. հոգեկան բարիմասնութիւններ՝ զորս այնքան հաւրազատ և այլ ափազոսի մը տակ հանրային զգացումը կրցած է խտացնել, կոչերը զինքը Շնորհապի: Իր հոգւոյն ճշշմարիտ պատկերը կարելի է զիտել իր գրուածքներուն մէն մի հատուածին մէջ, բայց ինձ կը թուի թէ իր այդ պատկերը կը պահուի ո՛չ այնքան հրապարակուած սա խորհրդածութեան մէջ, զոր կը պարունակէ վիրաւորիչ ոնով իրեն ուղղուած նախակի մի իր պատասխանը:

Ահա այդ տողեր.

«Ձիս եք բոլոր լեզուները զովեմ՝ իմ չունեցած մեկ բարի յատկութեան նամար, հովի ձայն կը սեպեմ ես բոլոր այդ բառածները. ու եք մեկը պարաւակ զիս եւ մեղադէ այնպիսի բանի մը առքի՝ ուռւն նամար սակայն խնմանան չի դատապարտ զիս, նոզ չեմ բներ բնաւ. իսկ եք մեկը իմ մասին զիս խոսի՝ ունեցած թերութիւններու վայր խոսելով, կը ցալիմ, ոչ քի խոսելուն այլ զանան ունենալու համար».

Որքան իւրացուցած՝ տարրացուցած ըլլալու է մարդ իր սրտին մէջ Աւետարանի բարոյականը, այսպէս անխոսով բայց ուժգին բառերու մէջ զնելու համար մաքուր իսղմի մը վկայութիւնը:

Սրբոց Թարգմանչաց տօնական խըմբանկարը մեր սիրտերը պարտի լեցնել առաւելագոյն սիրով եւ յարգանքով՝ մեր սուրբ և ինկելի Թարգմանչաց յիշատակին հանդէպ:

թ.